

## ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Զ. Քրիստոնեաներու օրինապահությունը

Նախկին քրիստոնէական ընկերութիւնը պետք չէ ներկայացուի ո՛չ իրբ ռշխարհներու հօտ մը, ո՛չ ալ իրբ յեղափոխական կուսակցութիւն մը, այլ իրբ բարձրացած ու մոլեսանդութենէ շատ տարբեր եռանդով մը յափշտակուած մարդկացին ընկերութիւն մը, որուն չեն յարմարիր այս շատ սեղմ գատումները։

Աշխարհի քաղաքական վիճակը բարգաւած էր ըստ երեսոյթին։ Հոռմ՝ յաղթական ու աշխարհակալ՝ այնքան հեռուն տարածած ու այնքան ուժզին ծանրացուցած էր իր իշխանութիւնը, որ իր հպատակները այն համոզման յանգած էին թէ հռոմէական օրէնքը օգտակար ու բարերար է ապահովաբար, և թէ ան նախընտրելի է արեւելեան բռնապետութենէն և յունական անիշխանութենէն։ Ժամանակի մը համար հռոմէական կազմակերպութիւնը ապահովութեան հաւաստիքն ու երջանկութեան պատրանքը տուաւ։ Օգոստոսի օրով Աղիկարնասի մէկ արձանազրութիւնը աշխարհի երջանկութիւնը կը հռչակէր։ «Ճամաքն ու ծովը կը ցնծան խաղաղութեան պատճառաւ։ ծաղկուն են քաղաքները կարգ ու կանոնով և հարստութեամբ։ ամէն տեսակ բարիքներ առատութեամբ տրուած են մեզի»։ Եւ մարդիկ՝ շրջահայեցութեամբ չըրի՛ն իրենց յարգանքի արտայայտութիւնը, անոնք աստաւծացուցին Հառմ ու Օգոստոսը։ Ռւսակ տեղական ու ազգային պաշտամունքները և բազմաւեսակ աստուածութիւնները համեստ զըստնուեցան շատ՝ և համակերպութեամբ ընզգունեցան իրենց իսկ անկումը։ Հոռմ իր մէջ կեզրոնացուց իշխանութիւնն ու պաշտելութիւնը, տիեզերական քաղաքը գարձաւ ան — մողովուրդներուն հայրենիքը, աշխարհի կեղրոնը։ Սակայն շուտով նըշմարուեցաւ թէ իշխանութեան իրաքանչչեր փոփոխումին ատեն վիթխարի մոլորութիւն մը մէջտեղ կ'ելլէր և կը սպառնար գլորիկ աշխարհը զէպի անդունդներ։ Բարի կայսրերուն օրով հաւասարակշռութիւն կը գտնէր աշխարհը. բայց յետոյ ա-

մէն բան կը վահանգուէր յանկարծ երեւումովը հրէմի մը, ինչպէս էին Կալիգուլա, Ներոն, Գոմիտիանոս, Կոմմոդոս, Կարակալլա, Հերկուլէս։

Հին Հռոմայիցիները լոկ հանդիսատես կ'ըլլային՝ գողալով և մեկուսի զիրք մը բանած։ Եթէ կը կանխատեսէին վերջին աղէտը՝ անոնք բնաւ չէին խօսեր այդ մտախին, ու իրենք իրենց կ'ըսէին թէ՝ անձնապահութիւնը միայն պիտի կրնար ազատել զիրենք անձկութենէ։

Վկաններն ըլլալով նոյն իրադարձութեանց՝ հու ընթացք մը որդեգրեցին քըսրիստոնեանները։ Պօղոս իր առ Հռոմայիցիս թուղթին մէջ խօսելով՝ ուժգին կերպով կ'արտայայտէ իր օրինապահութիւնը. «Առմենայն անձն որ ընդ իշխանութեամբ իցէ՝ ի հնազանդութեան կացցէ. քանզի ոչ ուստեք է իշխանութիւն, եթէ ոչ յԱստուծոյ. և որ ենն՝ յԱստուծոյ կարգեալ են։ Այսուհետեւ որ հակառակ կայ իշխանութեանն՝ Աստուծոյ հրամանին հակառակ կայ, և որք հակառակն կան՝ անձանց գտատասան ընդունին։» Առ Տիմոթէոս թուղթին մէջ կը զրէ. «Եւ արդ աղաջնիմ նախքան զամենայն առնել աղօթս, խնդրուածըս, պաղատանս, գոհութիւնս վասն ամենայն մարդկան, մանաւանդ վասն թագաւորաց և ամենայն իշխանաց, զի խաղաղութեամբ և հանդարտութեամբ վարեսցուք զկեանս մեր ամենայն աստուածպաշտութեամբ և սրբութեամբ։» Ա. Պետրոս 64 թուականի աղէտին ազգեցութեան տակ զրելով՝ հնազանդութիւն և հաւատարմութիւն կը յանձնարարէ. «Հնազանդ լերուք ամենայն մարդկեղէն ստեղծուածոյ վասն Տեառն, եթէ թագաւորի՝ իրեւ առաւել ումեք, եթէ գատաւորաց՝ իբրև ի նմանէ տաքելոց, ի վրէմինդրութիւն չարագործացն և ի գովութիւն բարեզգործացն։ Զի այսպէս են կամք Աստուծոյ, բարեզործացն պատանձեցուցանել զանդգամ մարդոց զանգիտութիւն։ . . . Զամենեսեան պատռեցէք, զեղբայրսիրութիւն սիրեցէք, յԱստուծոյ երկերուք, զթագաւորն պատռեցէք։ Քանի մը տարիներ աւելի ետք, Ա. կղեմէս հոռմայեցի Կորնթոսի եկեղեցւոյ զործածութեան համար պիտի խմբագրէր պերճախօս աղօթք մը, իշխաններու և ամէն անոնց համար՝ որ կը կառավարեն եր-

կիրը. և հնագանդութեան ու հաւատարմութեան այս անդրդուելի յայտարարութիւնը պիտի երեմի ջատագովական զրականութեան բոլոր էջերուն վրայ։ Արիստիկէս և Սուրբ Յուստիտանոս կը յիշեցնեն կայսրերուն թէ անոնք քրիստոնեաներէն աւելի հաւատարիմ հպատակներ չունին։ Տէրառողիանոս չ'ընդունիր թէ իրենց մէջ զանուած ըլլայ երբեք դաւաճան մը, ապստամբ մը, մարդասապան մը։

Սակայն զրգուուած պոռչտուքներ միայն կը պատասխանեն այս խաղաղաբար ձայներուն։ Յայտնութիւն Եզրասայ գիրքին հեղինակը, որուն համբաւը ընդհանուր եղաւ քրիստոնեաներուն մէջ, կ'աղդաբարէ վախճանը կայսրութեան։ «Պիտի կորնչչ'ս զուն, ո՞վ արծիւ, և պիտի անհետանան քու սոսկալի թեկերդ ու անիծեալ թեակներդ, ժանտ գլուխներդ ու զարշելի մաղինակը, և ամբողջ չարաչուք մարմինդ, որպէս զի շունչ առնէ երկիրը, բռնապետութիւնէ աղատելով ոգեորուի և վերսկսի յուսալ իր արարչին արդարութեան ու գթութեան վրայ։» Շուրջ Բ. գարուն կէսերը քրիստոնեայ Սիրիլլային անէծքները նուազ բռւռն չեն։ Ան'վ Հոռմ, ինչպէս պիտի արտասուես, ո՞վ զոռող թագուհի, գուստրդ երէց Լատինոսի, պիտի իյնա՛ս դուն՝ երբեք չվերականգնելու համար, պիտի անհետի փառքը քու գերազանց արծիւներու լէզէններուեց։ Ուր պիտի ըլլայ ուժդ, ո՞րը պիտի ըլլայ դաշնակիցդ այն ժողովուրդներու մէջն՝ զորս յիմարութիւններուեց ծառայեցուցեր ես։»

Արիկէի, Գաղղիոյ եւ Փոքր Ասիոյ մէջ, հագարամեանութեան ծածկոյթին տակ, կը տարածուելին տիեզերական համակիցումի երազները, ու այս շարժումները հնհնուք կը պատճառէին հոռմէական սոստիկանութեան, որ կը կազմակերպէր վերհսկողութիւնը՝ ընդհանուուր գարձած այս յեղափօխականութեան։ Երբեմն մարտիրոսներու լեզուն, անոնց անթեքիլի յամառութիւնը, նեղութեան և մահուան մասին անոնց արհամարհանքը կը կարծրէր թէ ի յայտ կը բերէին խանդն ու խորհրդաւորութիւնը դաւաճաններու խումբի մը։ Այն՝ ինչ որ յատակ է մեզի համար որ կը ճանչնանք անոնց հաւատալիքները, նոյնը չէր հոռմայեցի դատաւորներուն հա-

մար՝ որ միայն անյարակցութիւն կը տեսնէին քրիստոնեաներու այս խենթ բարբանջանքներուն մէջ։

Հարցաքննութեան մը ընթացքին, հըսումայեցի դատաւոր մը կը զրէ։ «Ամենեւ սին բան մը չեմ հասկնար տառնցմէ»։ Երբեմն դատաւոր մը հարցաքննութիւն կը կատարէ՝ զաղանի լեզու ունեցող այս աշանգի մասին բաներ մը սորվելու բռւռն փափաքով։ Մերթ ամբաստանեալները կը խօսին Բարեկոնի ու Երուսաղէմի վրայ և այս անուններով բռլորովին ուրիշ բան ըստ կ'ուզն։ անոնց մէջ անդադար հարց կայ հանդերձեալ կետնքի (այն աստիճան օտար զաղափար մը հեթանոսներուն հումար), դատաստանի, յաւիտենական պատիժի մասին, որ դատաւորները յօխորտանք մը ու հեղնանք մը կը տեսնեն հոն։ Պաղիկաբազու եպիսկոպոսը Զմիւռնիոյ մէջ կ'ըսէ։ «Դուն կը սպասնաս ինձի կրակով մը, որ ժամ մը կը վառի ու կը մարի խոյն։ Դուն կ'անգիտանա՞ս արդար դատաստանի ու յաւիտենական պատիժին կրակը, որ վերապահուած է ամբարիշտաներուն։ Կարեկոռնի մէջ Ստաուրոս կը պոռայ ամբոխին, ա՛թատաստանին օրը մեզ լաւ ճանչնալու համար լա՛ւ գիտեցէք միորէմքերը։ ու երբ Պրոկոռորի օթեակին տակէն շարան շարան կ'անցնէին դատապարտեալները՝ ա՛թուն մեզ կը դատես, կ'ըսէին անոնք, Աստուած ալ քեզ պիտի դատէ»։ Երբեմն անոնք կը համարձակէին իրենց բերնէն փախցնէլ բռւռն խօսքեր ու կ'ընէին խիզախ զործեր։ Մատաղատի կոյսը, սրբունին Եւլալիս, Տարագոնի մէջ կը թքնէ երեսը ատենակալին։ Նոյն բանը կ'ընէ Պարսկաստանի Պէյթ-Կաթուրա աւանին Յովսէփ քահանան։ Հաչակաւոր կիպրիանոս եպիսկոպոս խօսք կ'ուղղէ Դեմետրիանոս անթիւպատին ու կ'ըսէ անոր. «Եթէ ես կը լսեմ ամբարիշտ ձայնիդ ու ընդգէմ Աստուածոյ յրած լուսանքներուց առջև՝ անո՞ր համար է որ Տէրը մեզի կը հրամայէ սրտերնուս մէջ պահել սուրբ ճշմարտութիւնը ու զայն նշաւակ չընել չուներու և խոզիրու թշնամանքին։

Դոմիտրիանոս, «Քրիստոս»ի ապագայ թագաւորութեան մասին խօսուիլը լսած ըլլուզով՝ կը կասկածէր թէ ան դաւազիր մը և մրցակից մըն եր իրեն։ Դիսկղետիա-

նոսի ատեն դեռ կը մնար արհամարհանքը . մարտիրոս մը կը պատաօխանէ իրեն եղած հարցաքննութեան . «Անո՞նք միայն կրնան իրենք զիրենք հաւատարիմ ու նուրբուած ցուցնել զերազոյն թագաւորին՝ որոնք կը հատարեն Անոր պատուերեները» : — «Ո՞ր թագաւորի մասին կը խօսիս գուն» , կը հարցնէ ատենակալը : Հեթանոսներու զատումով այս բոլոր ծածկաբանութիւնը (jargon) ճարպիկութիւնն է մարդոց , որոնց զոյութիւնը մթին է և կասկածելի : Ասկէ զատ՝ կայսեր հանգէպ իրենց հաւատարմութեան և անձնուիրութեան յայտարարութիւններն ու պէտք էր որ ենթարկուէին իլոզութիւններու փորձին : «Դուն կ'օգտուիս հոսմէական օրէնքներէն , ուրեմն , պարտիս սիրել մեր իշխանները» կ'ըսուի Ակադիոս եպիսկոպոսին : «Ո՞վ ուրեմն , կը յարէ ան , քրիստոնեաներուն չափ կը սիրէ կայսրը . մենք ամէն օր անոր համար կ'աղօթենք , խընդդրելով Աստուծմէ որ երկայն կեանք մը , արդար կառավարութիւն մը , և խաղաղ իշխանութիւն մը տայ անոր . մենք կ'աղօթենք նաև զինուորներու փրկութեան , կայսրութեան ու աշխարհի պահպանումին համար» : — կը զովեմ քեզ այս զգացումներուդ համար , բայց օրպէսզի կայսրը զիտնայ անոնց անկեղծութիւնը՝ մեզ հետոհ մ'ըրէ անորու : Այս աղօթքները զոր ամէն առթիւ կը յիշեն քրիստոնեաները իրը անժխտելի ապացոյց իրենց հաւատարմութեան , հեթանոսներու աչքին հայնոյանքէ մը և տարածայնութենէ մը աւելի տարբեր բան չէին երևեր : Ցիրաւի , հեթանոսաց տեսակէտով , նոյն ինքն կայսեր ուղղեալ աղօթքէն շատ աւելի նուռզ բան մըն էր կայսեր համար աղօթքը : Բարերախտաբար կանուխէն զանազանութիւնը հաստատեցաւ զործնականօրէն : Ահս , կը գրէ Պլինոս Տրայանոսին , յարմար զատեցի ազատ արձակել զանոնք՝ որ կարգացին աստուածներուն և խունկով ու զինուով ազերսեցին քոյ պատկերիդ :

Այսպէս , քրիստոնէից զէմ կը զառնան բոլոր բողոքները : Իրենց հաւատքին համար մահուան ենթարկուելու անոնց յօժարութիւնը , առանց ընդզումի փորձ մ'ընելու , առանց զէնքի դիմելու իրենց զահիճներուն դէմ , անոնց համար արդա-

րացում չէր համարուեր նոյնիսկ : Ինչ որ մեզի համար հերոսութիւն է , հեթանոսաներու տեսակէտով յիմարութիւն էր միայն : Լուկիանոս շաղփաղփի մը ճռումարանութիւնն աւելի բան չի նշմարել իդնատիսակալսպոսի փոմ լիզուին մէջ : Աւելի ներողամիտները յօխորտանք մը կը տեսնեն մարտիրոսութեան մէջ : Պլինոս անթեքելի յամառութիւն կ'անուանէ զայն . Եպիկետիում՝ խստ մոլուանդութիւն մը . Մարկոս Աւելիոս՝ հակառակութեան կանխակալ ողի մը՝ խստնուած ողբերգական վէսութեամբ ու թատերական ցուցարարութեամբ : Հանրային կարծիքը սկսափիկ ու ծաղրական կ'երելի ընդհանրապէս մարտիրոսուներու նկատմամբ . երբեմն կ'ապչի ան , կամ պահ մը կ'արգահատի , բայց զէնքերը վար չի կներ :

Եթէ աս այսպէս է , անոր համար է որ անոր լատին կամ հելլէն նրամտութիւնը կը զգուշացնէ զայն շատ հաւատ ընծայելէ քրիստոնեաներու հանգիսաւոր բազոքներուն : Ան կը կռահէ թէ անոնցմէ պիտութեան և երկրաւոր ընկերութեան անվերապոհ յարում մը չի հետեւի : Այդ յոռի ընկերութիւնը պէտք է անհետի օր մը , ու մօտ է այդ օրը : Հաստատեալ իշխանութեանց հանդէկա քրիստոնէից հնագանդութիւնը ուրիշ բան չէ ուրեմն , բայց եթէ առժամնայ յարում մը միայն զատապարտեալ ոէժիմի մը : Իրականին մէջ հաւատացեալը քրիստոսին կը պատկանի և ոչ թէ պետութեան . քաղաքական վարչութենէն աւելի հեռուն կը նայի ան , և մտածութեամբ ու յօյսով կ'ապրի գաղափորական թագաւորութեան մէջ որ զայն կ'աղատէ հոսմէական հայրենիքէն : Հլու հպատակ , շլուտակ հարկավճար , ան ենթակայ է օրէնքին . բայց ազատ կը մնայ իր հոգին , որ կայսրութեան անձկազիծ շըրջանակէն խոյս կուտայ , ու առաջուց կը ընակի Աստուծոյ քաղաքին մէջ , որ սահման չունի բնաւ : Ահա այս բանն է որ Բ . զարու սկիզբէն ի վեր յստակօրէն կը յայտազրէ թուղր առ Դիոգնէսի հեղինակը . «Քրիստոնեաները , կ'ըսէ ան , ուրիշ մարդէրէ իրենք զիրենք չեն զատեր ոչ երկրամասով , ոչ լիզուով , ոչ ալ արտաքին սովորութիւններով . սակայն անոնք ամէնուն աշքին առջն կը վարեն տեսակ մը

զմայլելի կեսնք, որ հրտաշլիք մըն է ինքնին։ Անոնցմէ իւրաքանչիւրը իր հայրենիքին մէջ կը բնակի, բայց այնպէս՝ որպէս թէ անցորդներ միայն ըլլային հոնկէ։ անոնք մասնակից կ'ըլլան ամէն բանի՝ իրրև քաղաքացիններ, անոնք կը տոկան ամէնուն՝ որպէս օտարականներ։ Տարածխարհ մը չկայ բնաւ որ իրենց համար հայրենիք ըլլայ, հայրենիք մը չկայ երբ'ք, որ օտար չըլլայ անոնց ։ Տերտուղանոս աւելի խիստ կերպով պիտի ըսէ նոյն բանը։ «Մեզի քրիստոնեաններուս համար հանրապետութենէն աւելի օտար բան չկայ։ Մենք մէկ հանրապետութիւն կը ճանչնանք, և այն՝ բոլոր մարդերունն է, աշխարհինը»։

Երբ կը խօսէին ու կը դրէին ա՛յսչափ յստակութեամբ՝ պէտք էր սպասել թէ կը հասկցուէին։ Քրիստոնեաններէն շատերը, անտարակոյս, կը խօսէին ու կ'որտայայտուէին գրեթէ այն բառերով զորս վերետեսանք։ Նաև՝ հակառակ պետերուն խոհեմութեան ու աշակերտներուն հնաղանդութեան, այնքան անկեղծօրէն հոչակուած ու գործագրուած օրինապահութիւնը միայն քողարկել կրնար հարկաւոր ապահարզնը՝ իտէալ քրիստոնէի և հին ըմբռընութեներու միջև, Կեսարի և Քրիստոսի երկու քաղաքներուն միջև։ Կայսրերու աստուածացումը այնքան անխորհուրդ կը դառնար որ նորինքան անկարելի էր ամենէն հնաղանդիլ Տրայանոսի, Անտոնինոսի ու Ազրիանոսի, որքան ներոնի, Գոմիտիանոսի կամ Կոմմոգոսի յաւակնութիւններուն։ Աստուածացեալ կայսրը, իմաստուն կամ խելագար, պաշտուիլ կը պահանջէր, որ ուրիշ բան չէր բայց եթէ ամբարշտութիւն ու հայհոյանք. կը պահանջէր կուապաշտական պաշտամունք մը, զոր Յիսուսին միայն կը վերապահէին քըրիստոնեանները։ Արդ, կայսրը կը շքուէր Յիսուս Քրիստոսի սեպհական միեւնոյն «Արզի Աստուծոյ» և «Փրկիչ» տիտղոսներով. բասի կամ խօսքի հանդիսութիւնները կը ծանրացնէին զայթակղութիւնը, և սկիզբէն իսկ հեթանոս կայսրը կը նըկատուէր որպէս Սատոնի երկրաւոր երեւումը, և կուապաշտ պետութիւնը՝ իրը անհաշտ թշնամի Սուրբերու Եկեղեցիին։

## ԽՈՐՀՐԴԱԿՈՐ ՏԻԵԶԵՐՔԸ

ՄԻՌՆ աշխարհիկ զիսուրեամբ չի զրայիր։ Բայց անենց համար՝ որոնի նիւրապաշտութեամ մզմաւամցին կը լիւրին ու կ'ըմպարմանն, մեծ զիտնականներու կարծիքները օգտակար կրնամ ըլլալ, խմասայիւրական և երեսն ալ կրօնական-վարդապետական խնդիրներու լուսաբնուրեամ ժամակինով։

Հաւատացեալներ աշխարհիկ զիտնականներու կարծիքներով յէ որ պիտի ամրացնեն խարիսխի իրենց հաւատացին. բայց տարբեր լեզուով խօսութիւնը իրենց բարբառով հասկնալ՝ աղիկ բան ։ Մանաւանդ քի երբ Քրիստո կը բազառու սիրտերու մեջ՝ իրենց անհանձնական պայծառապոյն լոյսով մը կ'երեւին մարդուն աննիւրական այնքանուն։

Հետեւալը հատուած մըն և Ալր Զիյան-ի կարեւոր մեկ դասախոսութենին՝ որ Կամրիչի համապարանին մեջ (Անզիա) խօսուած է եղեր, եւ որ մամուլի մեջ ալ խորհրդառութեած առարկայ դարձաւ։

S. Վ. Ն.

Խմաստասիրական լայն տեսակէտում մը դիտուած՝ քսաններորդ դարու բնագիտութեան զործը եղած է հաստատել ընդհանութեան կամ պատուիլ կը պատուածացումը այնքան անխորհուրդ կը դառնար որ նորինքան անկարելի էր ամենէն հնաղանդիլ Տրայանոսի, Անտոնինոսի ու Ազրիանոսի, որքան ներոնի, Գոմիտիանոսի կամ Կոմմոգոսի յաւակնութիւններուն։ Աստուածացեալ կայսրը, իմաստուն կամ խելագար, պաշտուիլ կը պահանջէր, որ ուրիշ բան չէր բայց եթէ ամբարշտութիւն ու հայհոյանք. կը պահանջէր կուապաշտական պաշտամունք մը, զոր Յիսուսին միայն կը վերապահէին քըրիստոնեանները։ Արդ, կայսրը կը շքուէր Յիսուս Քրիստոսի սեպհական միեւնոյն «Արզի Աստուծոյ» և «Փրկիչ» տիտղոսներով. բասի կամ խօսքի հանդիսութիւնները կը ծանրացնէին զայթակղութիւնը, և սկիզբէն իսկ հեթանոս կայսրը կը նըկատուէր որպէս Սատոնի երկրաւոր երեւումը, և կուապաշտ պետութիւնը՝ իրը անհաշտ թշնամի Սուրբերու Եկեղեցիին։

Մեր երկիրը ա՛յնքան չնչին է բաղդատամբ համայն տիեզերքին՝ որ ի յուածագունէ իսկ կարի հաւանական է թէ ուել իմաստ և նշանակութիւն, զոր կրնայ ունեցած ըլլալ տիեզերքը՝ կը վերանցէ մեր երկրաւոր փորձառութիւնը, և այսպէսով ամբողջովին անհասկնալի կը մնայ ոն մեզ զի համար։

Ուսողական ըմբռնում մը

Սակայն անհանար չէր որ կարգ մը ըստուերական նշմարքներ միզի թեւազրէին զոյութիւնը առարկաններու և զործողութիւններու։

Արդարեւ բնութիւնը ընտանի կ'երեսի զուտ - ուսողութեան կանոններուն, այն կերպով՝ ինչ կերպով որ այդ կանոնները